

կրանդ-Օդէլ (Grand Hôtel), ինչպէս նաև Բարիզին կէսը՝ ընդարձակ հիւանդանոց մը դարձեր է :

Չարմանալի է քաղքէն դուրս աշխարհիս վրայ պատահած դիպաց և ՚ի մասնաւորի Բրուսիացւոց վիճակին վրայ Բարիզացւոց ունեցած տգիտութիւնը :

Չինադադարման բանազնացութեան երկրորդ օրը՝ Բարիզ ապահով էր որ զինքը պաշարող բանակը երեք օրուընէ ՚ի վեր բան կերած չունէր, որով կը կարծէր թէ ինքն է որ զինադադարումն կը շնորհէր և ոչ թէ կը խնդրէր :

Շարունակ կը հարցընէին թէ Բրուսիացւոց բանակին կէսը քաղքէն չը մեռաւ, Բարիզը պաշարող բանակը չորս հարիւր հազար չէ, Բրուսիացիք չեն վախեր ազատ հրացանաւորաց (գղ. francs-tireurs) անունէն, բանակին կէսը ձմեռուան ցրտէն չըջարգուեցաւ, թագաւորը դեռ ևս վէրսայլ է, և ուրիշ ասոնց նման հարցմունքներ :

Ուտելեաց սակաւութիւնը յետին աստիճանի զգալի է՝ մինչ բանազնացութիւնը կ'ըլլան պաշար հասցընելու :

Մէկն որ անձամբ ծախս ըրեր էր պաշարման ժամանակ, յետագայ գներն է տուեր. պղտի կաղամբ մը՝ երկու ֆրանգ, պուաս մը՝ մէկ ֆրանգ, թուշուն մը՝ քառասուն և հինգ ֆրանգ, ճագար մը՝ քառասուն և հինգ ֆրանգ, աղաւնի մը՝ քսան և հինգ ֆրանգ, լիպոէ մը՝ գետնախնձոր՝ երկու ֆրանգ, լիպոէ մը՝ կարագ՝ քառասուն ֆրանգ, լիպոէ մը՝ պանիր՝ քսան և հինգ ֆրանգ :

Իսկ ձիոյ մսէն զատ ուրիշ միս չէր դտնուեր :

Հացը գէշ չէր, բայց դժուարութիւնը գտնելն էր :

Այս պաշարման մեծ և գեղեցիկ եղբերդութե արդիւնքն եղաւ եղեռնագործութեանց բարձումը. ոչ աւազակութիւն մը և ոչ գողութիւն մը պատահեցաւ, և ընդհակառակն այնպիսի համակամական առաքիներութիւն մը փայլեցաւ՝ որ սիրտ կը շարժէ : »

1870-71 ԱՄԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ընթացող տարւոյս յունուարի 28ին կնքուած զինադադարումն ընդ մէջ Պիւմարը կոմսին և Ժիւլ Ֆալրի՝ նախընթաց վերջ մը կու տայ պատերազմական ահաւոր և անլուր թուականի մը, որ գրեթէ եօթն ամիս տևեց, և կը հրաւիրէ ակնարկ մը տալու գերմանական բանակին ամբողջ պատերազմին ընթացիցը մէջ ունեցած մեծամեծ յաջողութեանցը :

Այս պատերազմին եօթնամեայ շրջանը կրնայ երեք ժամանակ բաժնուիլ. առջինը կը սկսի յուլիսի տասնևվեցէն մինչև օգոստոսի երկու, և կը բովանդակէ պատերազմի հանդերձանքն ու պատրաստութիւնները. երկրորդը կը սկսի օգոստոսի երկուքէն և կ'երթայ ինչուան սեպտեմբերի երկու, և կը բովանդակէ կայսերական Գաղղիոյ հետ եղած կռիւնները՝ մինչև Մէտանի անձնատրութիւնը. իսկ երրորդը կը բովանդակէ Ազգային պաշտպանութիւնը սուած կառավարութեան հաստատուելէն ետքը, գերմանական բանակաց հասարակապետական Գաղղիոյ բանակաց դէմ տուած պատերազմները :

Պարտերազմի պատրաստութիւնը յը յուլիսի տասնևվեցին սկսան, այսինքն այն օրը հրաման եղաւ Բրուսիոյ թագաւոր ծայրագոյն սպարապետէն՝ որ հիւսիսային Գերմանիոյ պատերազմական բանակը պատրաստուի : Այս երեք շաբթուան արագ գործունէութեամբ կատարուեցան զօրաց և արևմտեան բերդերուն զինուիլը, երկաթուղեօք պէտք եղած տեղափոխութիւնները, գնդից և բանակաց կենդրոնացումը, ծովեզերեայց պաշտպանութեան համար պէտք եղած նախահոգ զգուշութիւնները, ինչպէս նաև ծովային կամաւոր զօրաց կազմութիւնը և հինգ ընդհանուր կառավարութեանց հաստատութիւնը. նոյնպէս պատերազմի թղթատար սուրհանդակաց և երկաթուղեաց հաստուածից կարգի դրուիլը :

և վիրաւորելոց կամ հիւանդաց համար պէտք եղած մեծամեծ պատրաստութիւնները: Գարձեալ այս ժամանակիս կը վերաբերին յառաջագահ զօրաց նախկին կռիւնները, և երկու կողմանց յառաջախաղաց գնդից կռիւնները, ինչպէս նաև օգոստոսի երկուքին Գաղղիացւոց Սաարպրիւքի դէմ ըրած յարձակումը:

Պատերազմին երկրորդ ժամանակը կը բովանդակէ կայսերական Գաղղիոյ հետ տեղի ունեցած կռիւները միևնչև Սէտասի ակնարարութիւնը. և այս ժամանակս կրնայ նշանաւոր սեպուիլ իբրև պատերազմական մեծ իրողութեանց միջոց մը: Գերմանական բանակները թագաւոր սպարապետին միական հրամանատարութեան ներքև՝ միաստղական պատերազմը կը սկսին, և Վայսէմ պուրկի, Վէօրթի, Սըլքըրէնի, Գուուսէլի, Վիոնվիլի, Կուվրլոզի, Պոմոնի և Սէտանի կռիւներով, կամաց կամաց խորտակեցան Պազէն և Մաք Մաոն մարաջախտներուն յանձնուած կայսերական երկու գլխաւոր բանակները, մէկը Մէցիին մէջ փակուեցաւ՝ կերպով մը անգործութեան մատնուելով, թէպէտ և շատ անգամ դուրս յարձակելու փորձ փորձեց, և միւսը Սէտանի առջև պատերազմի գերի եղաւ:

Պատերազմին երրորդ ժամանակը կը բովանդակէ Ազգային պաշտպանութեան կառավարութիւնն հաստատուելէն ետքը՝ հասարակապետական Գաղղիոյ ըրած ձիգը: Մէջ բերդաքաղաքին անկումը և Բարիզու անձնատրութիւնը երկու էական տարբեր մաս կը բաժնեն այս ժամանակս. վասն զի Մէցի բանակը արձակ դաշտի վրայ ճակատ առ ճակատ պատերազմ չունենալով, և Գաղղիան ալ առ ժամս ուրիշ բանակէ զուրկ ըլլալով, հետեաբար նշանաւոր եղաւ այս ժամանակս շատ մը ամուր բերդաքաղաքաց պաշարմամբն ու առմամբը, և Բարիզի վրայ յարձակմամբն ու այն ամուր մայրաքաղաքին պաշարմամբը: Սղրազպուրկ, Մէց, Բարիզ և ուրիշ ամուր քաղաքաց պաշարումը

պատճառ տուին գերմանական բանակին այլ և այլ մասանցը համբերութեամբ և յարատևութեամբ տանելու պաշարման և բերդի պատերազմին ծանր նեղութիւնները, և մինչև անկումն Մէցի՝ տեղի ունեցան Նուազըվիլի, Բէլզրի, Մէուսի-լը-Հօի, Սէն Ռէմիի և Վուաբրիի մօտ մղուած դուրս յարձակողական պատերազմները: Այս բերդութից անկումէն ետև Գերմանացւոց գլխաւոր գործը Բարիզի պաշարումն եղաւ: Գաղղիացւոց խորհուրդն էր Հարաւային, Հիւսիսային և Արևմտեան նոր ձևանալի բանակներով մայրաքաղաքը ազատել, իրենց օգնական ունենալով Բարիզի պաշարուած զօրքն ալ, որ պաշարման դիժը կարելու փորձ պիտի փորձէր: Այս բանիս առջևը առնելու համար Գերմանիոյ առաջին բանակը Մանդայֆէլ զօրապետին հրամանատարութեամբն իր ճամբան դէպ ՚ի հիւսիս ուղղեց, երկրորդ բանակն ալ մարաջախտ փրեզերիկոս Կարոլոս իշխանին առաջնորդութեամբը՝ դէպ ՚ի Լուաու գնաց, բայց աւելի արևմտեան դին. մինչդեռ երրորդ բանակը և Մէօզի բանակը Բարիզի պաշարման դիժը կ'ամբողջացընէին: Այս միջոցս Բարիզէն դուրս յարձակողական այլ և այլ պատերազմներ տեղի ունեցան. ինչպէս նաև Տուէօի, Բագի և Ամիէնի մօտ յաղթական կռիւնները, Պօն-լա-Ռօլանտի պատերազմը, Լուանի, Աուզընէի և Օուլէանի քով եղած կռիւնները, Պօժանսի մօտ և Մաուշընուաու անտառին պատերազմները, Վանտամի, Տուուէի և Նիւիլի քով եղածները, և Լը Մանսի ու Սէն Քանդէնի պատերազմները:

Մայրաքաղաքն ազատելու համար սահմանուած ամեն բանակներն մղուելէն ետև, կարելի եղաւ դեկտեմբերի 27ին Բարիզի բերդերը և յունուարի 5ին ալ նոյն իսկ քաղաքը ուժակոծել: Չորս շաբաթ տևեց այս ուժակոծութիւնը, որ և ոչ յունուարի 19ին եղած ընդհանուր յարձակմամբն ընդհատեցաւ, և յունուարի 28ին Բարիզի բերդերն անձնատուր եղան:

Այսպէս գրեթէ եօթը ամսուան պատերազմի միջոց գերմանական բանակին հրամանատարը թշնամեցն երկու բանակները գերի բերաւ իր հայրենի երկիրը, երրորդ մ'ալ փակեց, առ այժմ պատերազմի գերի Բարիզի մէջ զինաթափ և առանց պաշարոյ պատերազմի, և չորրորդ մ'ալ չէզոք երկիր քաշուելու ստիպեց:

Բայ 'ի այս մեծամեծ յաջողութիւններէն, պաշարող բանակը՝ ամուր և զօրաւոր մայրաքաղաք մը իր երկու միլիոն բնակչովը և գրեթէ կէս միլիոն բանակովը զինաթափութեան ստիպելով, ամեն ժամանակի պատերազմաց ամենէն մեծ գործը վճարեց: Ոչ երբեք այսպիսի քիչ միջոցի մէջ այնչափ և այնպիսի մեծամեծ և յաղթական պատերազմներ մղուած են, ոչ երբեք յաջող կերպով 'ի գլուխ տարուած են այնչափ պաշարումներ, ոչ երբեք առնուած են այնչափ բերդեր և ամուր քաղաքներ, և ոչ երբեք չորս մեծամեծ բանակներ անկարող եղած են պատերազմելու:

Պատերազմի պատմութիւնը եօթը ամսուան կռուով մը՝ նման օրինակներ չընծայեր:

Փ Բ Ե Դ Ե Ր Ի Կ Ո Ս Կ Ա Ր Ո Լ Ո Ս

ԻՔԻՍՆ ԲՐՈՒՍԻՈՑ

Փրեզերիկոս Կարոլոս Գաղղիա արչաւող Գերմանիա բանակին կենդրոնական զօրութեան գլուխն՝ այն անձն է, որ իւր ահաւոր զօրութեամբը օգոստոս ամսոյն 16 ու 18 թուականաց արիւնահեղ պատերազմներովն արգիլեց Մէյ և Շալոն եղող Պագէնի և Մաք-Մաոնի բանակաց իրարու հետ միացումը:

Բրուսիոյ թագաւորին եղբօրը Կարոլոս իշխանին անդրանիկ որդին է փրեզերիկոս Կարոլոս, որ ծնաւ յամին 1828 մարտի 20: Տղայութենէ սկսեալ ինքը զինքը զինուորական ծառայութեան տուած էր, որ և մեծ յաջողակութիւն

ցուցնելով հեծելազօրուն զօրավար անուանեցաւ: Ինքն եղաւ որ Բրուսիոյ զինուորական զօրութեան մէջ էական փոփոխութիւններ մատուց, և այս փոփոխութեանց կ'ընծայուին մեծաւ մասամբ Բրուսիոյ զինուորութեան այն զարմանալի արագաշարժութիւնը և զործունէութիւնը որ տեսնուեցաւ 'ի Պոհեմիա 1866ի պատերազմով. այնպիսի արագաշարժութիւն և զործունէութիւն մը, որ ոչնչացուց Աւստրիոյ Պէնէտէք զօրավարին մտածութիւնները:

Այն պատերազմին մէջ, Փրեզերիկոս-Կարոլոս Բրուսիոյ առաջին բանակին գլխաւոր զրուած ու Պոհեմիոյ մէջ գործելու սահմանուած էր, ուր մտաւ Սաքսոնիայէն անցնելով: Իւր ռազմագիտական և ճակատայարդար հմտութեամբը յաջողեցաւ իւր բանակը Բրուսիոյ թագաթառանգ իշխանին բանակին հետ միացունել ու Աւստրիացիքը ձգել 'ի Սատովա, ուր խորտակեց զրենք Սատովայի կամփէօնիկրացի համբաւոր պատերազմով:

Չենք խօսիր Տանիմարքայի պատերազմին վրայ, յորում երկու զօրաւոր տէրութիւններ Աւստրիա և Բրուսիա, միացեր էին իրենց ահաւոր ուժովը սակաւաթիւ բայց զիւցազուն ժողովրդեան մը դէմ: Աս պատերազմին մէջ ալ ունեցաւ փրեզերիկոս Կարոլոս հրամանատարութիւն մը, և թէպէտ յաղթեց, բայց փառքը յաղթելոց և զաւ և ոչ յաղթողաց:

Կ'ըսուի թէ շատ սիրելի է փրեզերիկոս Կարոլոս բանակին, զինուորաց հանգստութեանը մեծապէս փոյթ տանելուն և ամենուն հետ քաղցրութեամբ վարուելուն համար:

Փրեզերիկոս Կարոլոս միայն զօրական չէ, այլ և ուսեալ մարդ. ունի ոչ միայն փորձառութիւն և արուեստ, այլ և զինուորական զիտութիւն: